



ԼՈՐՏ ՊԱՏՐԾԵՆ ՎԵՆԵՏԻԿԻ ՄԷջ

Անգլիացի համբաւուուր բանաստեղծ Լորտ Պայրըն ծննդ է լուսառն՝ 1788 ին, մասնաւու է շատ արկածալիք կեանք մը իր գործերն ալ, որոնցմէ մաս մը հայեցինքն թարգմանուած է, մեծ մասումք այդ կեանքին ցուցուամենքն են, Սպաննաւած է 1824 ին Միստրոնիկի մէջ, ուր գործու էր Յեւնաստանի տնկախռաթեան համար կառւելու:

Պայրըն Անգլիական Գրականութեան մեծ ոգացն փառքերէն մէկն էր Ասեն մը ուցիւու է վենետիկ, Միստրոնի վանդքը, և բաւական ժամանակ հան մնալով, առված է հայ լեզուն, որուն համար մասնաւուր սէր մը ունէր:

Յայտնի է թէ Լորտ Պայրըն մեծագէտ օգաւուծ է Արեւելքի մէջ իր կատարած համբարդութիւններէն, որոնց վրայ հատորներ զրած է: Այսուղի կ'ուզիմ յիշել իր կեանքին այն քանի մը գիծերը, որոնք մասնաւուր մեջ՝ Հայերուս կը հասաքքրեն:

Լորտ Պայրըն Վենետիկ եղուծ ժամանակ երկու առքին աւելի (1816-1818) չարունակաբար Սուրբ Զազորի վանքը կ'իրթար, մեր լեզուն ուսումնասիրելու և սորվելու համար: Գրիթէ քիչերուն ծանօթ է զուցէ Պայրընի անժիշտական օգնութեամբ հրատարակուած Անգլիակնէ-Հայերէն և Հայերէն-Անգլիերէն քերականութիւնները: Նոյնը յատկանշական է նաև Անգլիերէն-Հայերէն և Հայերէն-Անգլիակնէ առաջին անգամ հրատարակուած բառարանների համար:

Բարեկամի մը ուղղուած իր մէկ նամակին մէջ, Լորտ Պայրըն հասեկաւը կը գրէ հայ լեզուին նկատմամբ: «Սկսոյ և կը շարունակեմ հայ լեզուի ուսումը հայոց վանքին մէջ, ուր կ'իրթամ դառ առնել ուսումնական վանքանէ մը, ևս այդ արեւելքան մողովուրդին գրականութեան ու սովորոյթներուն մասին քաղաք և

շատ եզական և օդտակար տեղեկութիւններ: Լեզուն գծուարին կը գտնեմ, բոյց ոչ անյաղթելի»:

Աւրիշ տեղ մըն ալ կ'ըսէ թէ վենետիկ հասնելուն՝ ծանր զբաղում մը կը փնտուէր, իր միտքը բանի մը վրայ կեցրուացնելու պէտքը կը ահանէր: Աւատի կ'ընարէ հայերէնի ուսումը: Լորտ Պայրըն մէր լեզուի գծուարութիւնը իր Անգլիացի բարեկամին հասկցնելու համար կ'աւելցնէ թէ եկրուուրեակն է հայերէնը, գրական և ուսմէկաման: Սրանից կը յայտնը որ Անգլիացի բանաստեղծն ալ իր կորպին շքաչերը է ինչ որ մեզմէ շահերուն ճակատագրին է եղած գպրոցի մէջ: — ոսրպիլ գրաբար և տշխտրհուրաբար կատակուծ չկուտ որ, միջավայրին բերմունքով, աւելի շատ առաջինը սորվեցաւ Պայրըն:

Պարզ է թէ Պայրըն բնաւուան չարչարուած էր մեր լեզուին ուսումնասիրութեամբը: Իր ձեռնարկին գծուարութիւնը իր մէկ ազգակցին յայտնելու համար հետեւուլ պտամութիւնը կ'ընէ: — ԱՄրանից չորս տարի առաջ (1812), Ֆրանսացիք Հայերէնի Փրօֆէսօրութիւնը մը հաստատեցին Փարիզի Արևելեան կենդանի Լեզուական դպրոցին մէջ: Երկուշարթի առաւած մը, քանի քափ աշտկերտներ կը ներկայանան հան, ազնիւ և անդադարելի աշխատասիրութեամբ լիցուած կորույտիս երիտասարդների, որոնք քաջութեամբ կը յարաւեն մինչև Հինգշաբթի, բայց այրաւենին քանովկցիրորդ տառին հասնելինին ատանհինդը փոխուասկու կու տառն: Ակչուշտ Անգլիացի բանասեղը այդ Ֆրանսացիներէն տակի յամանա աշխատազ մէկն էր: Նոյն ժամանակի ինքն ալ բաւական սիրտ հասցուցած էր և տեղ մը Շոյրուրենի Ուաթէրլօս մը կը կոչէ մեր լեզուին բաւական հարուստ այրուրենը:

Երեսակայիցէք ԱՄանֆրէտուի հեղինակը, որ ամէն առաւած կօնօվան նստած, Սուրբ Զազորի վանքը կ'իրթամ հայերէն սորվելու, և այսակի Միաբաններուն փոխադարձարար Անգլիերէն սորվեցնելու: Ա- Զազորի վանքին և Միաբաններուն մասին մեծ գովեստով խօսած է Լորտ Պայրըն իր շատ մը նամակներուն մէջ: Քայլի մը պարբերութիւններ հաս կրնամ քանի մը պարբերութիւններ հաս կրնամ

մէջքերի անոնցմէ. — Ավենետիկ գոնը-
ւած միջոցիս, ամէն ճամբարդի պէս իմ
ու ուշադրութիւնս զրաւեց Ս. Ղազարի
վանքը, որ միացուցած է վահական հաս-
տառաթեանց բալոր առաւելութիւնները,
առանց անոնց թերութիւններուն կար-
գաւար նզրոյրներուն առաջինութիւն-
ները, կատարելութիւնը, անկեղծ և ան-
սկարկ բարեպաշտութիւնը, աղջըւու-
թիւնը, հանդարտութիւնը և ճագրու-
թիւնը ծառայեն հաւատացնելու տշ-
աբրնի հարգաւան թէ նայնիսկ այս կեանքին
մէջ կոչ ուրիշ և լւագոյն կեանք մըս։
Լորա Պայրը հայերու մասին կը
խօսի գրիթէ իր բոլոր նամակներուն մէջ։
Կը յիշէ Յարութիւն Վարդապատ Աւգիր-
եանը. որուն անզ մը չիմ հայրու անոննը
կու տայ. Այնքան սերտ կապով զօդուած
էին իբրարու։

ԱՐԻԹՅՆ. ՎՐԴ. ՅՈՒՂԱԿԻՄԵԱՆ



Ստորեւ մեր ընթերքողներուն կը ներբ-
կայցացնենք Նմոյ; Մը Լորս Պայքրդնի
տաղաչափեալ ստեղծագործութիւններէն;
Կոսորք առնուած է մեծանուն հեղինակի
“Child Harold’s Pilgrimage” հաստոքէն;

Անապահ ըլլաւ ինձ՝ բրնձակառ-դ,
Ազուու հոգի մը ինձի ծառայեր,
Եւ ես, մասն-սով ողջ մարդկային ցեղն,
Զատելով ո՛մ, զայն ուզեի սփրել-
Ձեր ազնքացնող շարժման մէջ, առցեր,
Վեհացած կը զգամ և միրէ կարող չ'ո՞՛ֆ
Շնորհել զայն ինձի — սխաղ եմ կրառներ
Թէ կը բրնձակին անօնի օսւ ուրեւ,
Բայց ոսգիւ թ'անոնց նետ կարենանք խօսիլ
մինչ:

BU QUOTES BY

Պաշտեցի ես քեզ, Եկեղեցի եմ Հայութական. Փոքր ազգի մը Խուրիսկան Եկեղեցին ես գուն. Տեղա և անպաշտպան՝ Քաջթեցիր միշտ Բշնամիին հաւատքովդ անստառն. Տարածեցիր Աներդ քողովուր. Գիդ Վրայ, հաւատացեալներդ կանչեցիր միշտ քեզի, մխիթարեցիր, քաջուկրեցիր զանոնք և գորացած զրկեցիր զանոնք աշխարհ, պայքարելու և կանգուն մելու համար:

Սիրեցի և անհատական սենյակ Ապրեցայ, շնչեցի և հասակ տոփ կամտըներուգ տակ: Երուսաղէմի Ս. Հըրշակապիտոց փոքրիկ եկեղեցին մէջ յաճախ մասնակ- եցայ արարողութիւններուգ: Ս. Յակոբ- եանց հոյակապ ամեարին մէջ լսեցի միշտ մեր սրբազն հայրերու քարոզները, ո- րոնք ներշնչեցին և խանդավառնեցին զիս: Մայսրա միջաւ ըստ է ինձի թէ Ս. Յակո- բայ զաւակն եմ ևս. ծնողքս զիս նուիրած էին Ս. Գիտապրին և զիս առած էին իրմէ: Ի՞նչ հրաշալի հաւաքաք, որ արժատացն մենց իմ մէջ, և կեանքի փոթորկիններուն մէջ Ս. Գլխապրի զօրաւոր բազուկներուն առաստանած: ասանում մասի:

Կանգ առէք մի քիչ մեր Եկեղեցին
առջև, յիշեցք վայրկան մը իր արիւ-
նոտ պայտ սրները, իր սրբազն զոհերը,
և հայտք Աստվածոյ սրբին վրայ, որ
դայն պահած է մեր տառապետլ ազգին
հոմար, որպէսզի անոր հաւատքի կան-
թեղը չժառի:

Առ առաւտածներին լուսագոյն նուէքըն
է մեղի: Պահնենք և սիրենք զայն, նուիր-
ուինք անոր, բոլորուինք անոր չուրջ և
խոսանանք հայ ապրի և հայ մեռնի:

